

ւուրս լևոնի կայսեր անկաւ փոշի յերկու նից ի կոստանդնուպոլիս...

Դարձեալ ի ձ'կ թվին Հայոց եղեն նշանը մեծամեծը և արհակիրը...

Դարձեալ ի ձ'կ թվականին Հայոց յաւուր միում յլլուրն քաղաք տեսին զի արք լ ելին ի գերեզմանացն...

* ԱԱՀՄԻ. Լ. ՆՈՑԵՄԲ. բ. — Տօն է սրբոց հրեշտակապետացն Գարբիէլի և Միքայէլի և ամենայն երկնաւոր զօրացն. Յաւուրս ահատուածութեանն յորում զկուս ձեռագործս աստուածս պաշտիի... (Միքայէլ հրեշտակապետին հրաշագործիւնը կը պատմէ):

Պատմասը յաղաց երկնայնոց դասուց րէ որպիսիք են փաստահանորինք նոցս և րէ

ոյք են առաջինք և միջինք և վերջինք: Խակական յեռքինն և գերարտուն աստուածութիւնն ամենասուրը Երրորդութիւնն յառաջ բան զամենայն յախտեանս... Որդի ի Հօրէ և Հոգին սուրը ի նոցունց եռորինն...:

Ճեառն Ներսէսի ասացեալ մաղթանը առ հրեշտակապետսն Գարբիէլ և Միքայէլ և առ ամենայն զօրսն երկնաւորաց.

Արդ պաղատիմք առ հոգեղինսդ մեք տրկարբն...:

(Հարիւր տուն է ըստ Թուոյ հարիւր ոչխարաց առարկին):

Զամենին բարեաց ծեռ բանիցս մի մասնայը տանողը վեճիցս...:

Ա. Կ.



ՅԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՀԻՆ ԳԵՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՄԷջ



Հին քերականներու ճոխ և գիտական հրատարակութիւն մ'յրաւ վերջերս Ն. Ալոնց, «Ալուստ Դիռնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնն նորին» (Պետրոգրադ 1915), որուն մէջ շատ ընդարձակ յառաջարանէ մը յետոյ (էջ 1-193), ամփոփուած են Դիռնիսիոսի Թրակացւոյ քերականութիւնը՝ յոյն բնագրին հետ դէմ (էջ 1-76), Մեկնութիւն Դասթի փիլիսոփայի (էջ 79-124), Անանուն մեկնիչ քերականին (էջ 127-156), Մովսեսի քերգողի մեկնութիւն քերականին (էջ 159-179), Ստեփանոսի Սիւնեցւոյ մեկնութիւն քերականին (էջ 183-219), Գրիգորի Մագիստրոսի մեկնութիւն քերականին (էջ 223-249), Համամայ Արեւելցւոյ մեկնութիւն քերականին (էջ 254-285):

Այս բոլոր գրուածքները ծանօթ էին նոր Հայկազեան Բառարանի հեղինակներուն, բայց առաջին անգամ միայն հրա-

տարակութեան կը արուին (չհաշուելով Ջրպետի հրատարակութիւնը), Հրատարակիչը աշխատած է ըստ կարելույն կատարեալ ընել գործը՝ նշանակելով ձեռագրական տարրերութիւնները, յոյն բնագրին համեմատութիւնը, տեղ տեղ բառերու բացարութիւններ և ստուգարանութիւններ: Գրքին վերջը (էջ 289-302) տրուած է նաև իւրաքանչիւր հեղինակութեան մէջ պատահած նոր կամ անսովոր բառերը, բայց առանց բացարութեան:

Այս ցանկը բաւական անյարմար ձեռվ կազմուած է, և միջոց չկայ իւմանալութէ բառ մը՝ օրինակի համար՝ բարդ, որ գործածուած է Թրակ. էջ 9, ուրիշ անգամ ալ կը պատահի՝ միւս մեկնութեանց մէջ:

Այս երկու հանգամանքները պատճառ կը դառնան ինձ ամփոփելու համար հոս ամբողջ զրբին նոր բառերը՝ աշխատելով նաև տալ անոնց բացարութիւնը: Յու-

ցակիս մէջ չեմ յիշեր այն բառերը՝ որոնք յարմար չէ կարծել թէ ասիկա խանգա-
արդէն յիշուած են նոր Հայկազեան և ըուած զըշութիւն մ'է, փոխանակ ըլլալու
Առանձն բառարաններուն մէջ, կամ պարզ բար = բօր «գէշ կամ տխուր լուր»:
կազմութիւն ունենալով՝ առանձին դժուա-
րութիւն չեն ներկայացներ:

3. բարդակ

1. արա

Աստղի մը կամ մոլորակի մ'անունն է. Նուազ է լուսին քան զարեգակն. նուազ է և աստղ քան զլուսին. նուազ է Արայի քան զարուսեակն գեղեցիկ (Համամ. քեր. 288): Նոյն է մեր ազգային աւանդավէպի զիւ-
ցազն Արա գեղեցիկ հետ. համամատութիւնը
ճիշտ այնպէս է, ինչպէս Հայկը, որ թէ
զիւցազնին և թէ համաստեղութեան ա-
նունն է:

2. բաղթ

Թրակացին (էջ 9) արական, իգական
և չէզոք բառերու վերջատափն վրայ խօ-
սելով՝ կ'ըսէ թէ ամէն տառ (բաց ի ա,
ե, ը, ո, և տառերէն) կրնայ երեք սեռի
ալ յարմարի. ասոր իբր ապացոյց կու-
տայ հայերէնի բոլոր զբերով (բաց ի նոյն
հինգէն) վերջացող 32 բառերու ցանկ մը:
Այս բառերուն մէջ վեցերորդն է բաղր:

Համամ Արևելցին (էջ 256) ստոգա-
րաններով այս միենայն բառերուն վերջա-
ձայն տառը՝ կու տայ անոնց որոշ նշանա-
կութիւն. այսպէս՝ Ողբ. թեն է բաղազա-
նել ի դէպ. Աղջ. գիմ է՝ սերառերով
զազս. Բազ. զայն է լուդակնացն ի
դէպ: Բնել կ'ուուզ թէ ոդր բառին մէջ թ
կը ցուցնէ կցում, ազգ բառին մէջ՝ թ կը
ցուցնէ սերունդ, բոզ բառին մէջ՝ զ անար-
գական նշան է, և այլն:

Ասոնցմէ յետոյ կու գայ՝ «բաղր. թոյն
է թուլագոյն և տխուր» (այսինքն թէ բաղր
բառին մէջ՝ թ տառը կը ցուցնէ թուլու-
թիւն և տխուրթիւն):

Բաղր բառը նոր բառ մ'է և այս եր-
կութէն զուրս ուրիշ տեղ չկայ. նշանա-
կութիւնն ալ անյայտ է. բայց որովհետեւ
տիւրութեան հետ կը կապէ Համամ, ուստի

Սիւն. քեր. 206 խօսելով հաւաքական
բառերու վրայ՝ իբր օրինակ կու տայ հե-
տեւալները. «Ճոհմ, պար, ամրոխ, հօտ,
անդեայ, ջողիք, երամ, բարդակ (տպուած
է բարտակ), բայց էջ 307 վրիպակներու
ցանկին մէջ ուղղուած է), գունդ, սպայ,
զօր, գեհ, մայրի, այգի, արտ, մարգ,
դրախտ»:

Բարդակ բառը անծանօթ է. Առանձն
բառարանն ալ չունի. կ'երեայ թէ կու
զայ բարդ բառէն և կը նշանակէ «խումբ,
դէզ»:

4. բարովլդրոք

Մազ. քեր. 241 արջառի և միու իգա-
կան ու չէզոք հոմանիշները մի առ մի
նշանակելէ յետոյ՝ կ'անցնի թոշուններու
սերին, բայց չափազանց կարճ կապերով՝
կ'ըսէ. «Եւ թոշնոցդ՝ որպիսի բարովլդրոք
և այս այսցան»:

Կ'երեայ թէ բարովլդրոք կը նշանակէ
«թոշունին էզը». իսկ Աղոնց, էջ 307
(վրիպակներու ցանկին մէջ) perroquet
«թութակ» բառէն աղաւաղեալ ձեւ մը կը
կարծէ:

5. բոյթ

Սիւն. քեր. 209 հոմանիշներու իբրև
օրինակ կու տայ՝ «անիւ և ճողուդ, առեղ
և աւարտց, հեան և դանդանց, կունդը
և ականց, հեց և բոյթ, կապերտ և զորգ,
ծի և դզի, երամակապան և կուտպան,
բիր և մահակ»:

Ուրեմն բոյթ կը նշանակէ «հեց, այն է
անիւի շրջանակ»: Նշիթ և Առանձն չեն
յիշեր բառս, թէեւ ծանօթ է իբրնց՝ հեց
բառին վկայութեան մէջ:

6. գիտութել

«Եւ է պարզ բայ ամենայն նախագաղաքարն, որպէս գիտեմ, կոփեմ, կարեմ, իսկ բարդ՝ քաջ գիտեմ կամ գիտութեմ կամ կտրատեմ» (Սիւն. քեր. էջ 213):

Ըստ հեղինակին բացատրութեան կը նշանակէ «լաւ գիտնալ կամ ամէն բան գիտնալ». յաճախական ձեւ է՛չ, որու նմանները շատ սովորական են կովկասի հայ բարբառներուն մէջ:

7. դալապիել

«Իսկ գործականին՝ օգտակարը արհեստիցն, հիւանութիւն և դարրնութիւն և ումանք իւր. և չարին՝ գեղը մահարերը. և գործը միջակին՝ աղեղնաւորութիւն և դալապրելն» (Դաւ. քեր. 80):

Այս հատուածը ձեռազբի մը տարրեցակն է, որուն ոչմ իրը բնազիր զրուած մայր օրինակը ունի «... իսկ միջակին՝ աղեղնաւորութիւն և գեղարդնաւոր լինել»:

Դարապիել բառը այլուստ անծանօթ է. Աղոնց ևս մոոցած է յիշել իր ցանկին մէջ, կազմուած ըլլալով դարապի «կացին» բառէն, յայտնի է որ կը նշանակէ «կացինով ջարդել, կոտրել»:

8. լոք

«Խնձորի, տանձի, մանուշակ, շուշան, զլիկին, սղոցն, զալն, լորն, բիլն, կապոյտն, ովկիան» (Սիւն. քեր. 208):

Նոր Հայկ, բառ. և Առա. բառ. կը կցեն լուր ձեին և կը մեկնեն «մելանաձուկ»: Ըստ իս պէտք է հասկնալ «կարմիր», ինչպէս կը ցուցնեն երկու քովը զրուած դաշ «կամուչ» և բիլ «կապոյտ» բառերը, և բառ այսմ կցել պրս. և լոկ, թրք. լոկ «գոճի խէժ, կարմիր ներկանիւթ» բառերուն:

9. խորշ

Մագ. քեր. 242 դնելով մանուկ բառին

արական, իգական և չէղոր (այսինքն հասարակ) ձևերը, կ'ըսէ. — «Ծոլա արական և քալա իգական, զաւակ չէղոր. քանզի ոչ նշանակէ սա թէ արական է թէ իգական, որպէս մանկանց նշանակութիւն և անհանակութիւն՝ տղայ, դիեցիկ, սնտնդեայ, տարրա, խորշ. այս ոչ ունի նշանակութիւն թէ արականց են, թէ իգականց և ահա են աննշանակը»:

Այս բոլորին կ'երեայ որ խորշ, ինչպէս նաև տարրա, կը նշանակեն «փորը մանուկ», առանց արու կամ էզ սեղը յայտնելու:

Աղոնց չէ յիշած այս կարեւոր բառը իր ցանկին մէջ:

Մեր տուած նշանակութիւնը՝ կակնարէկ թառողիրը երեմ. էջ 145 խորշ «զաւակ կամ խնծոր», այս նշանակութիւններէն առաջնը շատ յարմար է, իսկ երկրորդը՝ որ բնաւ չի յարմարիր անոր, կ'երեայ թէ պէտք է ուղղել խաճարուր:

10. կան

Համամ. քեր. 267-9 նախաղբութիւններու ընդարձակ ցանկ մ'ունի, որոնց իւրաքանչիւրին համար ալ օրինակներ կու տայ: Այս նախաղբութեանց մէջ են (էջ 268):

կան. — կանխաւ սահման եղ ծովու.

Ուխ. — Ուխտս գիք. Ուխտեաց Աստուած Արքահամու:

Ասէկ կ'երեայ որ Համամ Արեւելցին գիտէ կոն և ուխ նախաղբութիւններ, որոնց առաջննէն կը հանէ կանուխ, իսկ երկրորդէն՝ ուխտ, ուխտել:

Քացարձակապէս կը սիւլի Համամ:

Համարի առաջնորդ Թրակացին ալ ունի նախաղբութեանց ցանկ մը (էջ 30), որ հետեւալ ձևով է. «Ներ, արտ, ատր, ապ, բաց, նը, ին (ըն), բար, բաղ, շաբ, շաղ, մուշտ, զով, ջոկ, պատ, նախ, կանուխ, վաղ» ևն:

Վերջին երեցը հոմանիշներ ըլլալով՝ կանուխ ընթերցուածը կասկած չի վերցներ:

Եթէ համեմատենք երկուքին ցանկերը,

կը տեսնենք որ Համամ միւնոյն շարբով
կը կրկնէ թրակացոյն ցանկը, աւելցնե-
լով միայն իւրաքանչիւրին դէմ մէկ-երկու
օրինակ։ Լանուի բառը սակայն չկայ
Համամի քով և ասոր տեղ կը զտնենց
կան, որուն կը յաջորդեն ուխ, վաղ, ևն։
Ճատ պարզ է որ Համամ սխալ է կար-
գացեր բնափըռ և կանուի միակ բառը
երկուքի բաժնելով՝ իրեւ առանձին ձևեր
դրեր է կան և ուխ։

11. կարոտել

Աին. քեր. 213 խօսելով պարզ և
ածանցեալ բայերու վրայ՝ առաջիններուն
իրը օրինակ կու տայ՝ ոռոգեմ, վարեմ,
կարեմ, պատառեմ, իսկ երկորդներուն՝
ոռոգանիմ, վարուեմ, կարատեմ, պատա-
ռուեմ, կարուեմ, բեկուեմ, ևն։

Կարուել նոր բառ մ'է, որ բառարան-
ները չգիտեն. կը նշանակէ «կարկատել,
զանազան բաներ կարել»։

12. կիտօնտ

Գրիգոր Մագիստրոսի տիտղոսն է.
«Գրիգորի մագիստրոսի և կիտօնտի որդ-
ույ վասակայ մարտիրոսի» (Մագ. քեր.
էջ 223)։ Գործածուած կը զտնենց նաեւ
այլուր. ինչ. Գրիգոր Մագիստրոսի մեծ
արձանագրութեան մէջ՝ իշխառոյցի լլ.
Աստուածածին եկեղեցոյ հարաւային պա-
տի վրայ. «Հզարին և առաջինոյն բա-
րեպաշտին Գրիգորի մագիստրոսին իշ-
խառոյին և զուկին վասապւրականի և
Տարաւոյ» (Շողակաթ, էջ 181). կամ
նաև Մագիստրոսի «Մեծ են գործեց տա-
ղաշափութեան յառաջարանին մէջ՝ կիտօն
ձևով։

Կու գայ յն. հօւտաւուշոյ «սենեակի ծա-
ռայ, սենեկապան» բառէն, որ յունական
պաշտօնական տիտղոս մ'էր (արմատը
հօւտաւուշոյն անդամաններէն), ինչպէս ուղիղ կը
մեկնէ Աղոնց՝ իր աշխատութեան մէջ, էջ
223 ծան.։

13. կուռար

Բնածայն բառերու շարբին մէջ Աին.
քեր. 189 կը յիշէ «կուռար, ազուա,
կուռնկ, հողմ, սիր և որք այսպիսիք»։
Այս. բառ. ունի այս բառը և կը մեկնէ
«թոշուն մը», իրը անասոյդ բառ։ Ըստ
իս' ուղիղ է ընթերցուածը և կը նշանակէ
«ազուա», ըստ որում փոխառեալ է ա-
րար. باره gurrab «ազուա» բառն։

14. նինկալ

Քերդ. քեր. 177 սպառնական մակ-
րայներուն վրայ խօսելով՝ կը գրէ. «Սպառ-
նական, որ սաստէ միւսումն. տիր, տի,
զի տիրդ հիճկալ կոչի»։

Թուրի թէ կը նշանակէ «սպառնալ»։
Միիմթար Ալրայի բառարանը ունի հիճակ
«կիր, զէն», հիճել «կուռի», վիճիլ։ Այս
բոլորը արդեօք կապ ունին հեծուկ ձևին
հետ։

15. մալ

«Առն, խոյ, զոնչակ, վիդոն, գուար,
մալ, այսոցիկ արականց ի վերայ հօսից
ասացեալը են նշանակութեամբ և այլք
այսպիսից» (Մագ. քեր. 239)։

Նոր Հայկ, բառ. և Այծ. բառ. մալի
բայէն հանելով՝ կը մեկնեն բառու «կուտած
ոչիար»։ Բատ իս դուար բարին յարա-
դրութիւնը կը ցուցնէ որ կը նշանակէ
«արշառ» և փոխառեալ է արար. Ալ-
մալ «ապրանք» բառէն, որ յետոյ առած
է «եզ, տաւար» նշանակութիւնը, ինչպէս
որ կայ մինչև այսօր ցանի մը հայ գաւա-
ռականներու մէջ։ Իմաստի զարգացման
համար հմտու. Ղըր. ապրանք «ինչը. 2.
տաւար»։

16. մաստարկայ, մասրտկայ

Մակրայներու տեսակներուն մէջ թրակ.
քեր. 33 կը զնէ «Մատարկայ(իւ) կամ

ճշգրտութեանն, որպէս, զիաքս, որպիսի, զիաքէս, ըստ որոյ, որգն»։ Այս բոլորը նմանութիւն կամ օրինակ ցոյց տուող մակրայներ են և հետեւարար այս նշանակութեամբ առնելու է նաև մատարկայ։ Յոյն բնազրին մէջ ասոր զէմ զրուած է Տէ ծէ ու առաջանակ դ ծմօւածաւ։ — Մատարկայ յն՝ ու առաջանակ դ ծմօւածաւ։ Այս բոլորը նմանութիւն, առակ » բարին ստրկական թարգմանութիւնն է (ու առաջ «առ, բովլ, մատ-չիլ» թաձլաւ «արկանել» բառերէն կազմուած)։ հմմտ, ասարկայ։

Համամ. քեր. 276 միաւ կարդալով բառը՝ զրած է «իսկ որ ասէ թէ մարտկացն կամ ճշգրտութեանցն, մարտկացն հարցական լիի, իսկ ճշգրտութեանցն, որ զես ստուգագոյնս հարցմանմբ որ կամի ուսանել և ասէ. ո՞րպէս, զիաքս...»։

Նոյն բառն է որ Բառ. երեմ. էջ 205 կը գրէ մատարակաց «ճշգրտեաց»։

17. մարքար

«Իսկ մեր ի Պարից բազում ինչ ընտաներար ուսեալ զգեստս, որպէս դուռա և ոփէց, մարքար, աւազան, որ է ջրոյ անօթ, գաւազան՝ որ է վարիչ արջառոյ, խարազան՝ որ է վարիչ իշոյ և այլք այսպիսի բազում, որ գրեթէ հասարակորդ է լեզուի մերոյ»։ (Մագ. քեր. 229)։

Ինչպէս Արտոն ծանօթութեան մէջ կը նկատէ՝ արար շարք markab «հեծանելիք, զրաստ, էշ» բառն է, որ հիմայ ալ շատ սովորական է Օսմանեան թուրքերէնի մէջ՝ վերջին իմաստով։

18. ուխ

Այս անգոյ բառին վրայ տես թ. 10։

19. սուտրա

Օտար լեզուներէ փոխառեալ հայերէն բառերու վրայ խօսած ժամանակ Մագ. քեր. 228 իրը օրինակ կը բերէ «փակեղճ, որ է յունարէն, քանզի ոչ գոյր

մեր և ոչ էր սովորութիւն, և սուտրա, որ է սպիրուու (այլ թ. սպիտուու), և կուղամար, որ է կալամառ, այսինքն աման գրչի, և այլ ինչ բազում, զոր ընտանացեալ մեզ ունիմք»։

Այլուստ անծանօթ է սուտրա. տրուած բացատրութիւնը (սպիրուու կամ սպիտուու) նոյնպէս անծանօթ ըլլալով՝ անյայտ կը մայ բառին նշանակութիւնը։ Արտոն կը հանէ սուդրա ձեւէն, որով անշուշտ կը հասկնայ պրո։ սուդրա «է տեսակ իմ հանդերձի, որ և ասի գապաշէ, որոյ զրակն լինի մինչև ի մէջս, և թեզանից նորին ի յուսս, և է զգեստ ինչ յատկացեալ պարսկական ազգին»։

20. վարուտել

Բառիս վկայութիւնը տես թ. 11։ Կը նշանակէ «բոլորն ալ քշել, վարել»։

21. տարրա

Վկայութիւնը տես թ. 9։ Կը նշանակէ «մանուկ, փոքր տղայ»։

Հ. ԱՃԱԽԵԱՆ

Հանպա եւ մեք, ո՞լ միրելի ազգակիցք Ներսիսի, որք 44 դարէ ի վեր իին նահաւ պետի մը անուն կրեմք, եւ աւելի սոտոյդ նոգեւոր որդիք եւիք այնպիսի հայրապետաց՝ որք ի միջի հայրապետաց ամենայն ազգաց եւ ամոռոց՝ միայն կ'ամուռանքն Լուսաւորէ եւ Շնորհալի։ Մեք՝ որ այնքան պնդութեամբ կը պահենք ամոռնը անունը, աւանդը եւ սէրն... նորոգենք եւ զօրացնենք այն սէրն ու երախտիցք՝ որոյ պարտական ենք եւ պիտի ըլլան մեր յետին թուռունք ալ։

«Շնորհալի և Պարագայ էւր»

Հ. ԱԿԻՏԱՆ